

# Subbus Subbus

# L E G E N D

# BY THE SEA

Տարեկան գիւղ կանխիք Հունվար 100:

Այս Լրագիրը ամեն երկու շաբթի օրերց կը հրատարակեալ:

Իր շամին կամար չուր մը կրատարակեց սահմաց պիսվ շճարէ տաղմին 40 փարայ ։  
Նորաւախի գրոց ծառուցումը ձրի է։  
Դուրսկոն եկած նամակներուն Փօսթային ծանրց երկուց պիսվ շճարէ։

## РЕДАКТОРЫ

## ԱՅՍՏՐԱԲԹԵՒ

ՀԱՅԱՍՏԱՆ Ապագրիս նախորդ հրատարակիչ Պ.  
Մ. Շահմանը ուրիշ գործով մը զբաղեալ ըլլալուն  
համար, ամիսի մը չափ լսագիրը գագրուած էր:  
Այժմ ասոր նորէն հրատարակուիլը Վագային Գե-  
րագոյն Ժողովը յանձնեց Պրուսացի պատուելի Պ.  
Յովհաննէս սին օրինաւոր պայմաններով: Կըյուսաց  
յիշեալ հրատարակիչը, որ Վագրիս հաճելի կըլլաց  
առ իրեն ըրած ծառայութիւնը, և բաւական ըս-  
տորագրութիւններ գտնըլիւալ, օրէ օր յառաջ կ'եր-  
թայ իրեն վերտուրեալ կարեւոր պարագայներուն  
մէջ, և կը շարունակվի յօժարամիտ սիրով և գո-  
հունակութեամբ:

Յիշեալ լրագրիս տարեգուլուխը՝ որ առաջ յուն  
լիս ամսայն մէկին էր, այժմ աղբային Գերագոյն  
ժողովական անօրէնութեամբը 1850. յունիարի մէկեն  
պիտի մեպիլի՛: Եւ ստորագրուողներն ալ սոյն ամսա-  
թուովը պիտի հաշուեն:

Ղըագրիս գործակալ կարգուած է պատուելի  
Պ. Եւ Հետիս Պէրպէռեանը, որ կը գտնաւի ինչ էզիք  
խանը Ահեւհենախան Պ. Յաշչաննէսին Տպարանը.  
վասնորոց կը ծանուցանեմք բարեմիտ հասարակուելը,  
թէ սյառահետեւ ստորագրուած յարդի անձինք հոն  
երթան և որբան լուր, ծանուցումն, բանասիրա-  
կան, և ինչ և իցէ նամակ՝ որ լրագրոյս վերաբե-  
րութիւն ունին, հոն խրկուին. ուսկից կը հաս-  
նի հրատարակչին :

ԱՐԵՎԻ ՀՈՒՄԵՐ

Վեծալզը տէրութեան բաժինի վայել լսակ-  
րայն վերջին թիւէն տեղայս գաղղիերէն ժողովակ-  
ալ քննադատինութեալ լսագիրը հետեւալ լսւթերը կ'առ-  
նէ :

Ունակություն հետեւութեամբը իւրեանց  
երկրէն փախչելավ մեծազօր տէրութեան երկիր-  
ները սպահինավ անձինքները ետ խրկելու կամ  
չի խրկելու վասյօք՝ բարձրագոյն դուռը Ուռւսաց  
և Աւստրիայի գեւսպաններուն հետ բացած խօսակ-  
ցութիւնը առջի բերանը չյաջաղելով, և երկու  
կազմին եղած խնդիրներն աշ իրարու ընդունելի  
չերեւելով, յիշեալ գեւսպաններուն ու բարձրա-  
գոյն դրան մէջ եղած հաղորդակցութիւնը քիչ մը  
ժամանակ դադարած էր ։ Աւստրագութիւնը ինքնակա-  
լըն մեր Առողջան Վայոիւլ Վէճիտ խան իւր բնա-  
կան բարեսէր բնաւորութեամբը խաղողութիւնը  
անխախտ սպահէլ աւզելով՝ այս հաղորդակցութեց  
խափանման ժամանակը կարձրցընել և բանը բարե-  
կամաբար լըմընցնել աւաջարեց անմիջապէս Պէ-  
տրքբուրգի և Վիեննայի կայսերական դիւտինե-  
րուն ։ Այս թղթակցութեանց հիմն էր չափաւո-  
րութիւն, բարեկամութիւն, և անկելց հաւա-  
տարմութիւն առաջկուց այս տէրութեանց մէջ  
եղած դաշնագրութեանց վրայ, ուստի երկու գի-  
ւանն աշ սիրով և ակնածութեամբ ընդունեցին և  
յարգեցին ։ Ուռւսաց կառավարութեան դիւտինը  
Օսմանեան առատագութիւնքնակալին առաջարկած  
քանի մը եղանակներուն մէջէն այն ընդունեց, ո-  
րով կը խստացուէր որ սուսաց և աւստրիացւոց  
կողմէն ուզուած փախստականները օսմանեան մե-  
ծազօր տէրութեան երկիրներէն դուրս հանուին  
հարձրագոյն դուռը առորդագրութիւնը դիւ-

ըին դատեց . ուստի հրաման ըրակ որ փախառա  
կաններուն մէջէն երեւելիները , որմէք որ սու-  
սաց տէրութեան հպատակ կը գտնուին , և հիմայ  
Շումիու կը բնակին , այս բանիս համար յատկա-  
ցած գործակալը բարձրագոյն դրանը ծանուցանէ .  
որպէսզի անմէք ալ Վառնա ընկրուին . և հոն ըս-  
պատող ինչիլիզե շոգենաւու մը մէջ գրուելով Վաշ-  
թառ հովանէն ։ Ենթադրու ու առաջ առելիննեն հա

թժան խրկութիւն ։ Այս տեղաց ու զած շատերնիս զրօնանն երթալ ուր որ կ'ուզգեն։ միայն օսմանեան առև բութեան երկիրները պիտի չկրնան դառնալ։ Այսով օսմանեան մեծացը տէրութեան և դպւսաց կայսերութեան մէջ Նեղած ամենքը պիտի պարզացաւ, և դեւսպանական հաղորդակցութիւնը նորէն նկատ։ Այսդրիայի գեապանին հետեղած խօսակցութեան ու խնդրան լուծումն առ թէպէտ հաստատուած և երկու կողմէն ալ ընդունուած է։ բայց քանի մը թէթեւ և երկրորդական պայմաններ կը մնան, որոնց վրայ տակաւին կատարեալ միաբանութիւն չէ եղած երկու կողմէն։ և Այսդրիայի գեապանութեանը բարձրագոյն գրանը հետ ունեցած հաղորդակցութեանը մինչեւ հիմայ գագարած մնալուն պատճառն այս է։ Բայց այս տարեւրութիւններս ալ մանր մունք բաներ ըլլալով, որ չառ մեծ հարկաւորութիւն չունին, կը յուսացուի որ քիչ օրէն երկու կողմէն համայ ըլլալու կերպով այս խնդիրս ալ լուծուելով ապրերութիւնը կը վերնայ, և կրկին կայսերական գիւտանց և կառավարութեանց մէջ առաջին սերտ մտերմութիւնը կը հաստատուի։

— Այսատագուշթ արբային մայր պէտքաշուք վալ կամ առաջանը, ժամանակէ մը ՚ի վեր իւր առանձին ծախիւքը մէկ գպրատուն մը շնուր տալու սկսած էր, և այս գպրատանն բայց մնալը և կառավարութիւն ալ իւր ծախիւքը պիտի ըլլար. Հիմա այն գպրատունը շնուռած լըմիցած ըլլարով, մեծալոր տէրութեան գպրատաններուն ընդհանուր տեսառչ արժանայարդ Քէմալ է ֆէնսիին յանձնուեցաւ որ այս գպրատանն պէտք եղած վարժապետներն ու ընտրէ: Եւ որովհետեւ ասանկ գպրատան մը վարժապետութեան շատ մարդ հետամուտ կը ըլլայ, Քէմալ է ֆէնսիին որոշեց որ վիճաբանական քենութիւն մը ըլլայ ասոր հետամուտ եզրով վարժապետացաց մէջ գիտնական անձանց առաջը իրեն ներկայութեամբը որովհետեւ ինքն ալ իւր ազգին երեւելի գիտնականներէն է, և ուսմունք սորվեցընելու դիւրին կերպերուն շատ աղեկ հմտութը լավ պարսկերէն լեզու սորվելու համար շնուած և աղել տուած փարփիկ գերքէն յայսնի է, որուն մէջ թէպէտ համառօտ, բայց շատ ընտիր կարգաւ և ոճով կը պարունակիին պարսկերէն քերպականութիւնը և խօսակցութիւններ տաճկերէն թարգմանութիւնը: Վարժապետաց քննութիւնը արդէն լսեկըսած է, մէկդիին ալ տումար բռնուած է, որուն մէջ կը գրուին այն գպրատունը աշակերտութիւն ընել ուզող տղոց անունները: Եյս գպրատունը ընտիր և պիտանի գիրքերէ բաղկացեալ աղեկ գրատուն մըն ալ պիտառ ունենայ: Որովհետեւ ուսմունք սորվելու գպրատան մը գրատուն ունենալ անանկ հարկաւոր բան մըն է, որ առանց

գրատան դպրատուռն ամիմանալիք բանեմը կը ըստ  
կամ գոնէ մէկ հաստատուն նշանիմը կրնայ բը  
նուիլ այն դպրատան մէջ ուսմունքը պէտք եղա  
ծին չափ յառաջ երթալը շատ դժուար ըլլալուն  
— Պէջողութիւն մեծ գերեզմանատանը մօտ կայ  
մերական զինուորական դպրատանը մէջ սորված  
շարս մը յառաջադէմ աշակերտներուն իրենց յա

սահագիմութեանը համար կայսերական հրամանաւ հայաբանի պատիւ և աստիճան տրուեցաւ . և հրաման եղաւ որ Պիտուա և Վանասդըլը և Խաղը բուրդ հաստատուած զինուորական նախապատրաստութե՛ գլուխատունները խիվկուին , ուրուադրութիւն (բէսիմ) սորմեցընելու համար . Աւրուագրութեան արուեստը որքան որ առջի բերանը աղեկ մը չմուածողներուն առաջը շատ հարկաւոր գիւտութիւն մը չմուածողների : բայց աղեկ մատածողները կը գտնեն որ՝ ամէն բանի մէջ հարկաւոր է , գրեթէ թուարանութի (բախած) գիւտնալու պէս . և կը նանք ըսե՛ աշխարհագրութենէն ալ քիչ մը եկել . Օ ինուորականներուն համար պէտք է զօրաց խումը ըր շարելու և բանակ յօրինելու . և զինուորական ամրութիւնները ընելու համար , ինչպէս որ ձարտարապետներուն պէտք է շնուրու չէնքերնուն ձեւը . չափով և համեմատութեամբ թղթի վրայ գըծագրելու համար . նմանապէս ուրիշ արուեստաւորներուն ալ իրենց շնելու ձեռադրոններուն ձեւը առաջիւց թղթի վրայ տանելու , որ ետքը այն բանը շնուրուն շատ դիւրութիւն կուտայ . Այս կերպ ուրուագրութեանց ձգութեանը համար երկրաչափութիւնն ալ հարկաւոր ըլլալով . այս երկու գիտութիւնն , ուրուագրութիւնն ու երկրաչափութիւնը , հետեւաբար թուարանութիւնն ու ալճէ պարան ալ որ մաթէ մաթիքայից կարգին մէջ երկրաչափութիւնն առաջ են , և որպէս թէ անոր ճանրայ կը բանան , քիչ մը բարձրագոյն ու ամունք սորմեցընող տեղերուն հարկաւոր են :

Գուրափի զինուորականն նախապատրասաւութեց գպրատաւնները հաստատուած ատենը այն ալ կարգադրուած է որ այս գպրատաւններէն տարուետարի քունական աշակերտ պիտի խրկուին Պէջօղլուի զինուորական բարձրագոյն գպրատաւնը :

Յայտնի է որ ամեն շաբաթի կրտսանգնուու պօլիսէն ցամսաքի ճամբարվուածուրհանդակներ (բօսդայ) կելլէն նմէկ մը ուումէլիք, որ երկուշաբիօթի օրեւը կ'երթան . և մէկ մըն ալ անատոլու չորեքշաբիօթի օրեւը : Ու առնց ձեռօրը նամակ կամ աւանդ խրկուղերուն գիւր բութեանը, և թէ տանց ուշ ճամբայ չելլելուն և այս պատճառաւաս առաջ գալու վնամերէն աղաս մնալուն համար առաջիւց կարգադրուած և լրագրոց միջոցաւը ծանուցուած ալ էր որ նամակ և կամ աւանդ ով որ խրկել կ'ուղէն նէ՝ սուրհանդակլու ճամբայ ելլելու օրը առողջանց ժամը երեքէն մինչեւ իրիկուն ժամ տասն, կամ թէ աւելի տասն ու կէս ; կրնայ բօսդախանէն ձգել : Արովհետեւ ժամ տասն ու կէսին սուրհանը գակներուն պարկերը (հէյլէները) կը գոցուին և կը կտպուին, ուստի ժամ տասն ու կէսին ետքը ամենեւին նամակ և աւանդ պիտի չընդունուի . այս բանիս համար արքայական հրուման կայ : Ուստի՝ թուղթ և աւանդ խրկելու մարդոց համար աւ պահով ճամբան այս է որ խրկելու բաները ժամ տասնին բօսդախանէն խրկէ : մինչեւ ժամ տասն ու կէս ժամանակ աւնիմ ըստ լով ու շացընէն նէ՝ կը խորուի : կարելի է որ ժամացցի տարբերածիւն մը եղած կ'ըլլոյ, և իւր ժամացցը տասն ու կէս եղած առենք բօսդախանէն ժամացցը անցած կ'ըլլոյ :

սրով իւր խրկութը բաներն ալ ետ կը մնան :

— Կայսերական նոր կարգադրութեանց մէկն  
ալ այս է որ, մէկ մարդ մը, կամ կին մը, որ իրեն  
անհանիկ մէկ տառացուածք մը ունենայ, որ ինք մեռ  
նելն եաքը պէտի իւնալը պիտի երթայ, և ինքը ու-  
զե՞ որ այն բանը իւր կենցանութեան ժամանակը  
կտակաւ մէկուն տայ, կինայ այն կտակը ընել. բայց

կտակը հաստատուն և ընդունելի ըլլալուն համար այս պայմաններս կ'ուզաւին։ Կտակ ընելու մարդը խելքը գրուխը ըլլալու է։ Հիւանդութեան մը հետեւութեամբ խենթեցած ըլլալու չէ։ Ուէ որ կտակ ընելու ժամանակը ինքը անձամբ առողջ է և դատարանը (մահքեմէն) կրնաց երթալնէ՝ գրունուած թաղին իմաց և Տոփուրը և մէկ երկուք ալ խոն թառանի ենք։ Ենի անասին նիւեն՝ առնէ համեմա-

ռուսաց տէրութեան հաղատակ վախտականները  
չեն .քանզի անոնք մեծազօր տէրութեան հրամա-  
նին համեմտո՞ւ Ա առնայէն ինկիլիզի շոգէնաւուլ  
Ալթա պիտի երթան , և մեծազօր տէրութեան  
երկիրը անոնց բնակելու տեղ չկայ : Ա էֆիր էֆէն-  
տին Շումլու այս գործը կատարելէն ետքը Պուր-  
բէշ պիտի երթայ :

— Ո՞նծազօք տէրութիւնը լվալիրու մաքսապետ  
բարձրապատիւ Ապահով Քատարի փաշացին ճար-  
ապարութենէն և հաւատարիմութենէն, և իւր  
եղբօրը հաճի Վամին աղջային՝ և իւր փետոց Ահ-  
մէտ է ֆէնստիին հաւատարիմ ծառայութիւններէն  
ալ գոհ ըլլալով ամէն կերպով, թէ յիշեալ փաշա-  
յին մասնաւոր ուժախնդութեան պատճառ մը տու-  
լու և թէ միւսներուն հաւատարիմ ծառայութիւն  
արժանաւոր կերպով մը վարձատրելու համար՝ ար-  
ժանայարդ հաճի Վամին աղջային տաբուճի պալվութիւն,  
և Ահմէտ է ֆէնստիին ալբարձրագոյն գրան գործա-  
կալներուն երբարդ աստիճանի (բէ-լոկէցի սալվակէի)  
սպատիւը չնորհեց :

— Եւասագութ ինքնակալը՝ Տիւղեան գեր-  
դաստանին գլուխ և պերճաշուք վալորէ սուլանին  
սեղսնաւոր արժանայարդ Կարապետ չէլէպիհն  
բազմամեց հաւատարիմ ծառացաթիր փարձատ-  
րելու համար անկէց բանի մը ամիս առաջ առաջ

Տարդիկը Պալամետ մէկ տուն մը կոխէցին. ուր  
ուշ հինգ գող իրենց բնակութիւնը հաստատած  
էին. ու պահենէին նիւթեաց պետք առաջ առաջ

Երի ։ Ա աստենէ ալ ի վեր գովզւթիւնով ասպելու ձամիքոց մը ապահովուցեր են իրենց համար ։ Իսոյց ասանկ բաներան ապահովութիւնը երկար չքշէր ։ Ասունը վիճակ է լուրջ շատ ինչքերէն դատ շատ մինայ

ամսութեա և աշակա և պընառէ գրանալու և ուրիշ  
իրենց չարարուեատին պիտանացու գործիքներ գլ-  
ուան : Հիմայ այս մարդիկը բավարար պահանձ էն :

## ԱՐԿԱԾՈՒԹԵԱՆ

Այս տարուան ցրտութիւնը սաստիկ ըլլալով,  
դրուն նմանը 1812 թուականէն ՚ի վեր կաստանգը-  
տուպօլիս և շրջակայները տեսնուած չէր, շատ ար-  
ոտաց բաներ պատահեցան, որոց մէկ բանին ալ  
պէտակի է։ Այս դիպուածներս ժուռանալ առ քոնը-  
անդինով լըստիրը ժողված ըլլալով մենք ալ երե-  
ւենական առաջ կազմուած են մասնաւուն մէջ։

Ելմինը քաղցւածով հսկ պատճեններ :

Վնիկիլցի արեւելքան Խերայիւն (բէնէ ասիւշ օրիան-  
ալ ) բառած ընկերութեան երրոն կօգուած նաւր

Ծրապիզըն երթալու համար յունվար 17 ին կոս-  
տանդնուապօլիսէն ձամբայ ելաւ . բայց օդոյն գե-  
ռութեանը համար ատիպուեցաւ ետ գառնուլ . Պէ-

Եկատաշի առաջ երկաթ ձգեց և հնո՞ւ կեցաւ , մինչ  
եւ յունվար 21 . այն օրը օդը քիչ մը յաջաղ դբա-  
ելով նորէն ճամփայ ելու :

Յաւալըր 16 թո, կարությանայի առաջ ու կ օս-  
տանեան պրեւ նաև մը երկաթի վաս կ եցած եր-  
աստիկ ձիւն եկած ասենը փոզդ նօտո հսկուլի կոս-

աստիճանը և չուանենքը սառած ըլլալով պէտք է,  
ածին պէս բանեցընել անհնար էր . նաւուն եր-  
աթն ալ վեր աւանուած գանուելով՝ նաւը չի կր-  
յան բռնել, որ զամաքք զարկաւ և խորտակեցաւ

տւապեալը նաւուն սենեակը (քամէրան) ինչած լալավ՝ նաւուն խորտակած առենը դուրս ելլելու ամանակ չի գտաւ, հոն խեղդուեցաւ: Նաւուն

առըները և մէջը պարունակած բաները, որոնց  
առը խայրատոին փաշային են եղեր, ծավառն է-  
նը ծփալ սկսան։ Շերմակ մօրուօք մարդու մը-  
թուե, ոտնու եզաւ։ առուն տաճիկ բայրու ճանագու-

լով է երի իս-էնի դրանը պահպանութիւնը լիով  
ավանդուն իմաց տրուեցաւ որ գան վերցընեն և  
տաղել տան։ Այս մարմինը յունիար 18 ին իրիկ-

ան դէմ վէյլին պրունուի ու պատճախուայի մէջ առ զըւսագուտին վրան ինկած էր, և նաւազետին մարնն էր կարծեցին :

Յունիլիսը 19 ին առառուացից օդք աղէկ ըլլալով  
անի մը ձկնորս նաև երով արաներու կազմը գացին  
ուկ բռնելու համար։ Ենոնց երթալէն ժամու-  
ր չափ ետք սասկացի մաթորիկ մը ելաւ, և այս

ակնէն մինչեւ հիմա ձկնօրսները երեւան չելան։  
Առվէ բաշտիկն աշ ձկնօրսի նաւակի մը մէջ հինգ-  
որդի կը մանեն։ Վայրուն արտահին առաջները սոս-

բայց ալիքներուն սաստկութեանը դէմ չփ կրնաւ լով դնել, կարելի է որ ցուրտէն թի քաշողներուն ձեռքը սասափի պաղած ըլլալուն համար, նաև ակը քանի երթաց կը բացուի, ցամսոքէն կը հեռանայ և կընկըզմի :

Առաջընթացի ըստ ընկերութեան գերմանիա անուն  
շղգենաւոր, սրբուն նաւապեան էր ծովու վրայ վր-  
տանգեալներուն օգնութեան հասնելու կողմէն  
անուսնի Պ. Անդոնիս Պէլչն, յունվար 15 ին չա-  
փակ խաչի նեղուցը կը գտնուի Յարէստէն կոստան-  
դընուսովիս գալով. և չափակ և իւղա չը չըստի-  
առաջները ծովուն և հովուն սաստկութեանը հա-  
մար չի կրնալով կենալ՝ եւրոպացւոց տաճօ պարզիեա-  
քած հրուանուանին (պատուանին) ներսը կենալու  
միտքը դրաւ, ուր տասն և հինգի շոփ ուրիշ նա-  
ւեր կային: Յունվար 16 ին կէս գիշերէն երեք ու  
կէս ժամ ետքը մէկ սաստիկ հիւսիսային (քարա-  
եկլ) հով մը եւսւ. այն միջոցին կայծակ ալ ինչ  
չաւ, հսումի ճիշճանի անուն որից նաւը զարիաւ,  
որուն նաւապեսն էր Կաստաք Վոչիս, և Օտէս-

սոյէն ցորեն բեռցուցած ինկիլմէռուայի Քօռք  
և Վալմնւթ քաղաքները պիտի երթար . և հոն  
գերմանիա շոգենաւուն մօտերը կեցած էր : Ա զիս  
նաւագետը նաւուն աղատուելէն յոյս չունենալով  
իր հայրը և մայրը և երիտ եղացրները և սպասու-  
որ աղջիկը հետն առաւ մակոյկը մասւ , և տույլ  
կարողացու վաճառականի նաւ մը մօնել և աղա-  
տիւ : Քանի մը բոսէ անցաւ , Ֆօխննի նաւը ծո-  
վուն տակը ինչնուր սկսաւ : Նաւուն մէջ գանուող  
լու զգերուն աղաղակին ձայնը օդը կը թնացըներ-  
ւ : յու միջնորդ շոգենաւուին մէծ մակոյկը վար ին-  
չեցընել , մէջը մարդ դնել և այն սղօրմելները ա-  
ղատելու խրիելը շատ գիւրին բան չէր : որովհե-  
տեւ հօմը խիստ ասատիրէ էր , և ձիւնն ալ թանձր  
և խիտ կ'ինչնար , որ քիչ մը հեռուի բաներն ալ  
տեսնելու չէր ներէր : Ելյու ամենայնիւ մակոյ-  
կուի այն նաւուն գրայ գաղակներուն աշխատութիր

բարտապին պարագ չելւաւ : Առևավարներէն մէկը  
շանի Սբէւլս անուն խորսական նաւուն կոոր-  
ներուն մէկը գրկոծ ալիքներուն մէջ կը ծփար : Ա-  
սիկայ բանեցին ողջ առողջ շոգէնաւուն մէջ բե-  
րին : Առւուն մէջն ձայները կը շարունակէին .  
ուստի նայն մակայիր նոյն մարդի իներուլ նորէն ձամ-  
բայ ելւաւ : Այն միջացին հավա սասակացաւ . զար-  
հութելի փոթորիկ մը եղաւ : Գիշերը սաստիկ  
մութ , և եկած ձիւնին խոռութենէն ալ շոգենա-  
ւուն լոյսը չը տեսնուէր : Վակային մարդի կը ի-  
րենց կենդանի մնալու ըլլալէն յցա մը չունենալով  
մակայիր թաղ տուին որ ալիքներուն հրելով մէկ  
կազմ մը ցամաք զարնէ . դռնէ ասովլ թէ որ հնար  
է նէ իրենք խեղդուելէն աղասին : Վատուանց  
ուսոցաւ նէ տեսան որ Ճիօշանի նաւուն կայմին վր-  
այ չուաններով հինգ հոգի կապուած են , պառա-  
լով օգնութիւն կը կանչեն : Յայնի է որ ասոնք  
կայմին վրայէն ծովը չելիսալու համար իրենք զիրենք  
հնե կապած կ'ըլլան : Պ. Պէլէն նաւառելուր բոլոր  
օրը այս խեղճերը աղասիելու աշխատեցաւ , բայց  
հովուն և ծովուն մասամկութիւնները ամէն բան  
անօգուտ ըրին : Իւս գիշերէն երկու ժամ առաջ  
ծով ինջաւ , ասոնք աղասիելու միջոցներուն նորէն  
ձեռք զարկին , բայց արարագ տեղը : Ա երջապէս  
17 ին կէս գիշերէն ժամ մը եաքը բարեգաղդա-  
բար յաջողեցաւ նաւասարիներէն մէկը նաւուն  
կայմին վրայէն քակիւլու աղասիել . որուն անունն  
էր Վանօվլ Վ ինկօ : Վէկալ ընկերները մեռած ե-  
սուլրալին սառած էին : Ենկազմած նաւուն մայր-  
դիկը աղասիելու համար մակայիրով վրան գացող-  
ութը նաւալարը , որ նաւուն չի կրնալով համեկ՝  
իրենց մակայիր ալիքներուն յանձնեցին , ամէնքը  
մէկէն ողջ առողջ 17 ին կէս օրէն առաջ շոգենա-  
ւուն հասան :

Յամաքն ալ ոչխարի վաճառական մը 1000 ոչ-  
խարով կոստանդնուպոլիս կուգարչ Ոչխարները և  
ոչխարներուն տէրը, որ ձիով ոշխարներուն հետ  
ուղարքար, և չորս հովիւ, որ ոշխարները կը քշէին,  
իւշտ չէմէճէի քսվերը ցուրտէն սառեր մեռեր  
իւ:

Դուրսը գտնուիլլ վասնեաւոր ըլլակուն համար  
հաց ծախողներն ալ այն օրերը չեն պլատուեր, ու  
առվ օր մը պէջօղաւի գերեն գմաներուն քամ մեծա-  
զօր տէրութեան զինուորական գպրատունը հաց չե-  
տնուեցաւ աշակերտներուն տալիւ. որովհետեւ  
հացը դուրսէն կուգոյ հոն. Յիշեալ գպրատան  
իմայը եւրապուց հիւանդանոցը կայ. որուն  
ուսուը տեսնելով օր զինուորական գպրատան ա-  
ռկերտաներուն և ուրիշներուն մեջ իրար անցում  
իր կայ, և պատճառի իմանալով, շւտ մը անոնց

օգտելու չափ հաց եվել կուտայ հիւանդանոցին  
փռանը մէջ, և կը խրկէ որով այն օրուան հացը  
կը ճարուի:

— Եմայս Ա ին ըրեքշաբթի առաւօտուն խուրական է չըմբ կրակ մը եղաւ . և հինգ ծովեցերեայ խոջոր տուներ այրեցան : Բարձրապատիւ մեծ սպարապետ . Ուռհամիկտ Վլի փաշայն , և բարձրապատիւ ծովապետ . Սիւլյյաման փաշայն շուտով հոն հասնելով՝ շատ ջանք ըրին կրակը մարելու , որ առողք ըլլայիննէ՝ աւելի մեծ վիստ կրնար ընել : Տիւզեան ազնաւազարմ Պօզոս և Միհրան չէլէպիներն ալ , որոց բնակարանն ալ այն տեղերը մօտ է , առատ տրիւք մէ ջրկիրները և թէ ջրմուղ բաներ ցընազները քաջալերելով՝ ասոնք ալ երեւելի գործակցութիւն ըրին կրակը մարելուն :

— Ըստամբ օրը, ամսայս 4, իրիկուան ժամ 12  
էն եռքը կոստանդնուպոլիս Առևլժան Շհմէտ մըզ  
կիթին մօտերը քէմէք աղջը ըսուած թաղը երեք  
տուն այրեցաւ. և երկու տուն ալ քակվէցաւ կը-  
րակը մարելու համար :

ԵՐԵՎԱՆԻ Ե

Տեղւոյս կտուակալ բարձրապատիւ Խամայիլ  
փաշացին կառավալարութիւնը այս երկրիս հանգըլս-  
տութեանն ու յաջողութեանը մեծ պատճառ ե-  
ղած է . Վմէնէն աւելի բարերարութիւնը այն է-  
ո՞ւ այն կազմերը գտնուած գողերը և անոնց գոր-  
ծակիցները ձեռք ձգեց 70 հոգիի չափ . ամէնքն  
ալ իրենց չարագործութեամբը անուն ստացած  
մարդիկ . ասոնց երեւելները կրտտանդնուպօլիս  
խրիեց ժորէնը . և միւսները Կարէնէի մէջ բառնից Հասարակաց օգտակար ծառայութիւններու կը բա-  
նեցընէ : Վոնց բանուելիլլ ճամբանները բացաւ .  
հիմայ ամէն մարդ աներիւղ և անվտանգ կրնայ  
ուղած աւելի երթալ . որով գիւղերուն գիւղաքա-  
զաքներու և քաղաքներու հետ ունեցած հաղոր-  
դակիցութիւնն ու վաճառականնելթիւնը կը բացուի  
և կ'ընդարձակի , և հասարակաց հանգիստ կեանք  
վարելու . միջայները կ'եմիշնան : Վայ օգուտները  
առաջիկայ ամընուանս համար կը յուսացուին . ո-  
րովհետեւ այս տարուան ձմեռուանն սատտիւ-  
թիւնը , մանաւանդ յունվար 9 էն եաբք , և հիւ-  
սիսային հողմայն սաստկութիւնը և ձիւնին առա-  
տութիւնը ջերմաչափ գործերը զրոյէն 11 և 12 առ-  
տիճան ալ վար ինչեցուց . այսինքն՝ սառին աստի-  
ճանէն 11 աստիճան ալ աւելի ցուրտ եղաւ : Վ-  
որովհէ թէ միայն գիւղերէն քաղաքները երթալու  
ճամբանները գոցուեցոն , այլ և նոյն իսկ Կարէնէ  
քաղաքին շուկայն անմարդաբնակ անապատ գար-  
ձաւ . որովհետեւ խանութները բանալը և հօն կե-  
նալը անհնար եղաւ : Քիլիկէնէ Կարէնէ երթա-  
լու ճամբուն վրայ շատ մը վարձուորներու ժրամի-  
ներու համար ալ կը զրուցուի որ պազէն սառեր  
մեռեր են :

Քաղաքին քարայատակներուն խռովը բնիւր-ն մէկ  
մասը աւրուած ըլլալով և անցուդարձի արգելվ  
պատճառելով, բարձրապատիւ փաշայն անցածնե-  
րը բարձրագոյն գունէն ասոնց նորոգութեանը հա-  
մար հրաման առեր էր, որ նոյն մքեր ամայ մէջ այս  
նորոգութիւնները սկսան . բայց ցրոցին պատկու-  
թենէն հարկ եղաւ գործը դադարեցնել. օդը մեղ-  
մանալուն տիւ նորէն կ'ըսկսուի :

Անձ հոգ ունի բարձրապատիւ փաշայն, որ ու-

պելիքի վերաբերեալ բաներու կողմանէ քաղաքը  
չէ թէ միայն պահասութիւն չկրէ, այլ և աղքա-  
տաց ասպրուստին հարկաւոր բաներուն գինն ալ  
սովորականէն աւելի չի շատնայ:

Փաջայութեան գիւղաքաղաքները և վիճակները գրուած մոտիներուն ընթացքին ալ շատ աղեկ տեսչութիւն կ'ընէ . ըլլայ որ անոնց անվայել շարժմունքով անկանոնութիւն մը պատահէի , և հասարակութիւնը նեղութիւն քաշէ : Տիմեդօքայի մէջ երկու երեւելի մարդիկ շատ ատենէ 'ի վեր իրարու թշնամութիւն ունենալով , և երկու կողմնի կուսակիցներ ունենալով , յիշեալ գիւղաքաղաքին գրեթէ բոլոր բնակիչները երկու կողմէ բաժնուած և իրարու թշնամի էին : Բարձրապատիւ Խսմցիլ փաշայն իրեն յանձնուած երկիրները պլազմելու ելած ատենը այս ամառուանս մէջ՝ այս երկու կողմին գլխաւորները առաջը բերել առւաւ . յորդու բանկներով իրարու հետ հաշտեցուց . երդում ալ ընել առւաւ որ ասկէց ետքը իրարու հետ աղեկ վարուելով տեղայուց հանգստութեանը վկայ հոգ տանին : Վահն մը ասանկ կեցան . բայց այս մօմերըս հին պաելութիւննին նորէն արթընցաւ . Տիմեդօքայի երկպառակութիւնը նորէն սկսաւ : Վասկայ երբոր փաշայն լսեց , առանց ժամանակ անցընելու Խորէնէի քաղաքական ժողովոյն անդամներէն իսկից պէտք անուն ծերտունի և խոհեմ մարտէն անուն ծերտունի և խոհեմ մարտէն անուն ծերտունի և խոհեմ մարտէն

գուն հետ տասն և երկուք ալ զինուոր խրկեց, որ  
Տիմէդօքա երթայ աղէկ քննութիւն մը ընէ, որպէս  
զի անանկ ճամբայ մը բլունուի որ ասկէց եաքը մէկ  
մըն ալ անանկ խոռվութիւն չձագի հոն : Այս  
գործակալը հոն որ գնաց նէ՝ տեղւոյն ժամկէը, որ  
շատ աղէկ մարդ մըն էր, բայց խոռվը քալեցնելուն  
եղանակը չէր գիտեր, կամ չափազանց աղէկու-  
թեանը համար խստութիւն բանեցնել չէր ուզեր, իր  
կամաւը և իրեն այս պաշտօնիս բառականութիւն  
չունենալը ճանչնալվ՝ հրամարականը տուաւ :  
Խղիշ պէյը քննութիւնը ընելէն ետքը՝ անցած ա-  
մառ փոշային միջնորդութեամբը իրարու հետ  
հաշտելէն և երդում ընելէն ետքը նորէն իրարու  
հետ աւրուելով քաղաքը երկարաւակութիւն : Ճը-  
գող երկու անձն ալ բանեց հետո կարէնէ բերաւ :  
Յայտնի կ'իմացուէր որ՝ քանի որ այս երկուքը հոն  
են, Տիմէդօքա հանդարակելիք չունի . ասոնք ալ  
անկէ երկէն ետքը՝ ասանց կուսակիցները իրարու  
հետ անձնական բան մը չունենալուն համար դիւ-  
րաւ կը հաշտուին : Ուստի բարձրապատիւ փա-  
շայն ալ ասոնք խորէնէ քաղաքը պահելով՝ բանը  
կրուանդնուազօլիս բարձրագոյն դրանը իմացուց .  
և խնդրեց որ ասոնց աքսորմանը հրաման ըլլայ, և  
քաղաքը այն երկարաւակութենէն ազատի : Այս  
խոռվարաբները երկուքն ալ իրենց գլխուն դալի-  
քը կը ահելով՝ ազատելու համար փաշային շատ  
ըստակ տարու եղան . փաշայն ասոնց տուած ասա-  
կը ոչ միայն ընդունեց, այլ և արդարութե՛ գոր-  
ծադրուելուն ճամբան կաշտոքով գոցել ուզելինին  
ալ ասոնց մէկ ուրիշ յանցանք մը սեպուելով՝ ա-  
ռաջին յանցանքնին մէկ մը երգ միապահնցութիւնով,  
մէկ մըն ալ կաշտոք տալ ուզելով եւս տուաւել  
ծանրապաւ :

— Ուշագործական աշխատք լառուած զօքքը, որոնցմէ 3:500 հսկի լայրենէ քաղաքի ձմերացները կը բնակիին, իրենց հայրենիքը երթալու հրաման առնելով խումբ խումբ քաղաքէն ելլել սկսան։ Կոնց հանդարտառութեան և աղջէկ ընթացքներնուուն լուրը կատանդնուագօլս հասուծ ըլլալով, մեծ ըստ պարագետ բարձրապատիւ փաշչէն յառուկ գիր գնաց, և զօրաց առաջը կարդացուեցաւ։ որուն մէջ կ'իմացընէ որ բարեգութ Խճնակալը անոնց վարժութենէն և բարսցական աղջէկութիւններէն և կանոնապահութիւններէն շատ շնորհակալ է։ Եւ առոնց առանկ կենալնուն մէկ վարձք մը ըլլալու համար՝ միայն լարէնէ կենալու առեններուն համար որուած հագուստնին, որ իրենց երկիրը դառնալու ժամանակնին ետ պիտի առնուեր, իրենց ձգուեցաւ իբրև շնորհ։ և որոշուեցաւ որ՝ ամէն մէկուն մինչեւ իր երկիրը երթալու համար պէտք եղած ժամբու ծախըը տէրութեան կողմէն վճարւի, և որու որ իրեն աստիճանին համեմատ՝ իրօք զինուորական ծառայուն մէջ գտնուաղներուն տրը

զիսուրական ժառայութ մէջ գտնուղը բռւս տրը-  
ւածին պէս սուրեւ նշան տրուած է նէ՝ անսնք ալ ետ  
չառնուին . իրենց քովլը մնան . Աէկ կ խօսքով լսենք .  
ասոնք Ի՞արէնէ կեցած ատեննին էտրէնէցիք ա-  
սոնցմէ գոհ էին . իրենք ալ երթալու ատեննին  
մեծազօր տէրութեան առատաձեռնութենէն գոհ  
ըլլալով քարեգութ ինքնակալին պատաւական ա-  
րեւշատութեանը՝ և բոլը տէրութեան երջանիկ  
յաջողութեանը վրայ ազօթելով ելան տէղերնին  
գտային :

— Ենէզի առաջները և ուրիշ շրջակայ տեղուանքը անցած օրերուն հողմակոծութենէն երեւելի վնասներ պատճանած, և նաւերը ընկղմած կամ ցամաքը զարկած, և քանի մը մարդ ալ խեղդուած կը պատմուին :

UPSC-RTB LAB PAPER

ԳԱՂՀԻԱ : Երկրի կառավարութիւնը հանգիստ և խաղաղ է . այսինքն՝ յայտնապէս զէնքով իրարու հետ պատերազմով կողմէր չլին , բայց կը սիրը բոլորովին դադրած չէ . կերպը փափուած է : Փողոցներուն քարայատակները (խալտըրը մները) քակելով մարտկոցներ շնորհու և անոնց ետեւէն իրարու հետ պատերազմելուն տեղը խօսքով և գրով կառավարութեան հետ պատերազմովներ շատ ցած էն . և ասոնք չէ թէ առանձին , այլ և հրապարակաւ : Եղն իսկ օրէնտիր ժողովոյն մէջ իրարու հակուակ երկու կողմէ կան . մէկը ձախակողմէ եան կամ լեռնցի , և միւսը աջակողմէան կ'ըսուին : Ճախակողմէանները կառավարութեան հակառակորդներն են , և գրեթէ ամէնքն ալ անսահման զատասարութիւն կ'ուղեն . այսկողմէանները թէ պէտ երբեմն կառավարութեան բանած ճամբուն չհաւանին ալնէ՝ այսու ամենայնիւ աղատութեան և հաւասարութեան չափ և ասհման դնելուն հարկաւորութիւնը կը ճանչնան : Օրէնտիր ժողովոյն մէծ մասը աջակողմէաններն ըլլալը կը ցրցունէ որ ֆուանսը աղդին ալ մէծ մասը ասոնցմէ են . որովհետեւ ամէն մէկ երկրէն բաղմագոյն մասին ընտրածը օրէնտիր ժողովքը կը խրկուի : Բայց ասանիները առվորաբար հանգարած և ծանր գլուխի: մարդիկ ըլլալով՝ ձախակողմէանները և մանաւանդ հասարակութեան մէջ գանուած ասանց կուսակիցները որ ընկերական (օւժալցու) և հասարակական (քօթ-նիստ) անունով կը ճանչնուին , միշտ կը ջանան որ մէկ յեղափոխութիւն մըն ալ ըլլայ . ուստաի իրենց կողման լրագիրներուն մէջ ալ հագուստները պարապելով , ընջոց և իրաւանց և իշխանութեան հաւասարութիւնը գովելով կ'ուղեն հասարակութեան մէջ շիտթ ձգել : Կառավարութիւնը ասանի բաներուն առաջը առնելուն առաջը առնելու համար աջբր չորս բացած է , լուի կաթոլիօնին զգաստ կառավարութիւնը չթողութը որ ասոնք զօրանան : Ուժիում ըստուած օրագիրը , որուն գլխաւոր հեղեղակներ Պ . Տլամեննէ , և հասարակականաց կողմը կը տաշէր , քիչ ստոենի մէջ երկու անդամ ժողովուեցաւ , և տպագրիչն ու հրատարակիչը բանութը դրուեցան և տուգանքը կրեցին : Յիշեալ հեղինակն ալ հարկեցաւ յունվարի մէկէն հաշուելով այն օրագիրէն ձեռքը քաշել : Լուիրէ լրագրին յունվար 16 ին հրատարակիուած թիւթիւն ալ ժողովուեցաւ , և յանցանքն էր՝ յատուկ դիմանմի լրւերը փոխելով և սուտ լրւեր հրատարակելով հասարակաց խաղաղութիւնը խռովելու . և հիմակուան կառավարութեան կերպը ժողովրդեան աչքին անարդ և ատելի ցրցունելու : Ուրիշ գրուածքներուն համար ալ նոյն խատութիւնը կոչ : Յունվար 15 ին Ուուէն քաղաքը այս պատճառով մէկ շնկոց մը ելաւ : Կառավարութիւնը ծանօթ ըլլալով որ ընկերականները իրենց կուսակից վաստրկելու համար վնասակար և վտանգաւոր գրուածքներ կը հանէին և ժողովրդոց մէջ տարածելու համար ասոնք պահելու տեղեր ունէին : Եցայ գրութիւնները պահուած տեղի ալ սորված էին . ուստի յանկարծ գացին այն տունը կոխեցին . ինչ գրուածք գտան նէ ժողովեցին . որ մէկ ասյի (առապայի) մը բեռ ըլլալու չափ կային . սայլը լեցուցին տարին : Ծէկպէտ քանի մը մարդ դէմ դնել ուղեցին . բայց հանդարտութիւնը աւրուիլ չեղաւ : Ֆուանսը լրագիրները ուրիշ ասանկ մաննաւոր քաղաքներու մէջ կամ նոյն իսկ ֆարիզու մէջ ընկերականներուն և հասարակականներուն նիւթելով մէծ ու պըզոիկ խռովութիւններ ելած կը պատմեն . բայց ֆուանսայի ընդհանուր կառավարութեանը դպչելու չափ աղդեցութիւն չունին : Երեւելի և յատկապէս պատմելու արժանի գործ մըն ալ չկայ առաջմամ ֆուանսայի մէջ :

ԱՆԳՀԱԱ: Խնկիլիղի օրագիրները՝ Խնկիլիղի վեհափառ թագուհւոցն բերնէն գրուած յայտարարութիւնն մը կը հրատարակեն . որ է այս :

“ Արտիվական մեր տէրութեան խորհրդարանին բացուիլու ներկայ ամսոյս (յունիվարտի) 16 ին ձգուած էր, մեր առանձին խորհրդականներուն

Հետ խորհրդակցելէն ետքը կը ծանուցանեմք և կը հրատարակեմք ներկայ գրով , որ խորհրդարանը յունվար 16 ին ալ չլի բացուի . այլ յունվար 31 ին բացուի . և մեր միացեալ թագաւորութեան այս մեծ Քրիստոնիա կոչուած մասին զիւանադպրին հըր բաման տուած եմք որ խորհրդականներուն սենեալ բացուելը ետ մնալուն համար մասնաւոր ժողովը մը կազմէ : Դարձեալ , մեր տռանձնին խորհրդակիցներուն հետ խորհրդակցելով ներկայ գրովն կը յայտնեմք որ , մեր թագաւորական կամքը և բարեհաճռութիւնը անանկ է որ յիշեալ ժողովքը յունվար 31 հինգշաբթի օրը սկսվի գումարիլ . և աեսակ աեսակ կարեւոր բաներու համար խորհուրդի նոտիֆիկացիոն հոգեւորական և աշխարհական մեծամեծները (լուտերը) և ասպեկտները և ավանուականները և հարուստ ու աղքատ քաղաքացիները , և կամութիւններէն և քաղաքներէն հասարակաց սենեալը (քօմին հաւուղ) գանուելու պէտք եղած անձինքը բնաբառուին և հրաման ըլլայ անոնց որ նոյն օրը գտնուին Վէսդմինտոնէր , ինչ պէս որ ըսինք , ներկայ ամսոյս (յունվար) 31 ին հինգշաբթի օրը :

" Տուեալ ՚ի պալատան մերում ՚ի ու ինստալլը ,  
ութերորդ աւուր յունվարի 1850 ամի տեառն  
մերս , և ՚ի 13 ամի թագաւորութեանս :

— Ավելիանոսի մէջ Հնդկաստանի և Չինաստանի ջուրերը և Ավելիանիայի կղզիներուն մէջ տեղի ծովերը մօտ առեններս ծովասպատակները (խուռանանները) շատցած ըլլալով՝ օնտուայի կառավարութեան խորհրդարաննը (բառլամենդը) վեհափառ ժամանակացոյն մասնաւոր խորհրդակցաց ժողովյն ալ պատշաճ դատելով առաստ վարձք խոստացած է այն ամէն մարդոց, որ ծովասպատակները կը բռնեն կամ նաւակնին կ'ընկըզմեն : Խորհրդարաննին այս առաստաձեռնութիւնը շատ պարսաւողներ եղան : Հնդկաց Ավելիանոսի մէջ երեւան ելած ծովասպատակները ջընջելու համար ուզուած սոտակին շատութիւնը նորէն տրտունջներու պատճառ եղաւ . և կ'երեւի, կ'ըսէ դայն օրագիրը, որ խորհրդարաննը բացուելէն անմիջապէս եաքը այս վարձատրութեան օրէնքը չափաւորելու համար խնդրոց գիր (պիլ) արտւի :

ՀԱՌՄ: Յունվար ամսոյ միջին օրերը Հըռո-  
մայու քահանայասղետին Հուոմ դառնալու դիտա-  
ւորութիւն ունեցած ըլլալը պաշտօնական կերպիւ  
ծանուցուած կը ցըցունէ Վարսիլիայի կազմի ու-  
ժիքի օրագիրը: Հուոմէ ական պետութեան եկամը-  
տից պաշտօնեայն Ովիքա Կռանուէ ծովեզերքէն  
Բուդիչի մէկ պղափիկ շագենաւ մը խրկեց. և նա-  
ւապեա Պ. Բալօմնի զօրավարին ապօպերեց որ պա-  
պը հոն գտնուած տաենք ինչ գրութիւններ և ար-  
ձանագիրներ եղեք են նէ՝ անոնց ամէնն ալ հետ-  
քերէ: Վըսուի որ՝ Վաբօլի թագաւորն ալ պա-  
պին հետ մինչեւ Հուոմ սիիտի գայ: Վրիկայ ստոցգ-  
շելլէ ալնէ՝ այսքանու յայտնի է օր այն օրերը խտա-  
լացի և օտարազգի շատ երեւելի մարդիկ պիտի  
գըսնուին հան:

Ո՞էկ առաջարկութիւն մը կայ, որ պապին թիկ-  
նապահ զօրք լլավու և սէտք եղած ատենը հըռո-  
մէ ական աէլութեան երկիրները ներքին և արտա-  
քին: Խուռովսւթիւններէն պաշտամնելու համար  
Վալդայի ասպետութեան կարգը նորէն պիտի հաս-  
տառուի, որ խաչակիրներուն ատենէն ( ԺԱ. դա-  
րէն ) հաստատուած էր, և 1801 ին ( ինչպէս որ կը  
կազմէմ ) վերցաւ: Այս առաջարկութիւնս գրե-  
թէ Եւրոպացի ամէն աղբաց լնդունելի եղաւ կ'ը-  
սէ վերսիչեալ լուսագիրը:

Ո՞նչ որ այս առաջարկութիւնս ՚ի գործ դըք-  
ւի՞նէ հումքական պետութեան պատերազմական  
գործոց տեսուչ նախարարը Պ. (Օսմին)՝ ազգային  
զօրք կարգադրեց . որ սպանիացիները հումքական  
երկրէն ետքաշուելէն ետքը ասոնք մոտան տէրու-  
թեան կեղրոնք գտնուած Արօլէդո , Բէրուժիա  
Արէթի և Վէլէդոի քաղաքները . և բարեկար-  
գութիւնը չիսանգարեցաւ :

ՌՈՒՍԱՍՏԱՆ: “Պէտքբուրդի օրագրին դեկտեմբեր 24 հրատարակուած թերթէն պէտք օրագիր հայոց հետեւեալ լուրի կուտայ:

գային բոլոր կարգն ու օրէնքը ոտքի տակ առնել  
ամէն բան հասարակոց ընելով սեպհականութեան  
օրէնքը վերցընել . և այլն : Յ.է որ կառավարութիւնի  
առնեց խորհրդոց սկիզբէն տեղեակ չըլլար և չխա-  
փանէր նէ՝ կարելի է որ գէշ հետեւութիւններ  
ծագէին : Յննութեամբ իմացուեցաւ որ քանի մը  
նորահաս երիտասարդներ , ոմանց բարքն ու միտքը  
արդէն աւրած . ոմանք ալ անխոհեմ և անփորձ ըլ-  
լոյտլ առնեց խարդախ համազմունքներուն խար-  
ուած՝ գաղանի ընկերութիւն մը հաստատեր էին  
որուն նպատակն էր ոռուաց պետութեան կառա-  
վարութեան կարգը վերցընել , և իրենց ինելքին  
համեմատ նոր մէկ կարգ մը հաստատել . և այ-  
կարգս՝ անկարգութենէն ու անիշխանութէն՝ զա-  
բան չըլլալիքը յայտնի էր : Կոնց բարակ քննու-  
թիւնը կայսեր կողմանէ քանի մի իմաստուն ան-  
ձինքներէ բաղկացեալ ժողովքի մը յանձնուեցաւ  
և այս ժողովքին առած տեղեկութիւններուն վե-  
րաց եղած քննութիւնը հինգ ամիս քծեց . վերջ  
կայսեր կողմանէ հրաման ելաւ որ՝ անխոհեմութը  
և թեթեւութեամբ և տգիտութեամբ այս գաղա-  
նի ժողովքին մասնակից եղովներուն կատարեալ  
թողութիւնութիւն . գլխաւորներն ալ զինուորակա-  
օրինօք պատժուին . այսինքն՝ հրացանի բռնութիւն  
Կ.յս պատժապարտները 21 հոգի գտնուեցան . թո-  
ղութեան արժանի եղովներուն համբանքը օրագ-  
րին մէջ նշանակուած չէ : Կ.յս վճռոյս տեղեկանա-  
լով կայսրը՝ հրաման ըրաւ որ ասոնք ալ չըստպան-  
նուին . այլ իւրաքանչիւրոց իրենց յանցանքին ծան-  
րութեանը աստիճանին համեմատ ոմանք մինչեւ  
մահ կիսկրիացի հանքերը բանին . ոմանք ալ կայսե-  
րական բերդերուն մէջ , և ուրիշներն ալ զին  
ուոր գրութիւն : Կ.յս կերպով յիշեալ 21 անձինք  
որ կայսերութեան օրինացը համեմատ մահուա-  
արժանի գտառուած էին , մահուանէն աղատեցա-  
և ասոնց երեսէն ըլլալու մինասուն ալ առաջքը առ-  
նուեցան :

ՅՈՒՆԱՍՏԱՆ։ Քանի մը տարիէ կ' վեր ի կիլիզի տէրութիւնը Յունաց տէրութէն հասաց ցուց կ'ուզէր անսնց կողմէն քաշած քանի մը վեաներու և նախատանացը դէմ։ որովհետեւ քանի և Անգղիացի Ճանապարհորդ՝ Յունաց տէրութեան կրկին մէջ Ճանապարհ ըրած ատեննին կողապատրւեր և սպաննուեր են, և մէկ ծովէ զերեայ քաղց մը նստող Խնկիլիզի հիւպատոսի մը պատիւ անագեր են, և այլն։ Յունաց կառավարութեան կոմէն արժանաւոր հատուցում մը եղած ըրլարու համար՝ Խնկիլիզի պատգամաւոր Պ։ Ծավճաս Վազգը՝ Յունաց տէրութեան արտաքին գործոց պատօնէնին կ'ըստիպէ որ այն հատուցումը ըլլայ։ Յաշեալ պաշտօնէայն այն գործոյն մէջ նոր բլարով

կաւոր գործոցը համար կրտտանդնուպօլիս եկած ըլլալով, ամենապատիւ որբազմն Պատրիարքը իւր կողմէն այս պատուաւոր անձինս տեսութեան համար յատկապէս առ ժամանակեայ փոխանորդ շնորհափայլ Գէորգ վարդապէտը յունվար 24 ին մեծ այսրդ Ալիսոդար պէյին ապարանքը խրկեց։ Յիշեալ պէյլ իւր սովորական մարդասէր քաղցրութիւր մեծ սպատուալ և յարդանօք ընդունելութիւն ցուցուց արժանապատիւ վարդապէտին։

Ո՞ւծապատիւ Յարութիւն պէյն ալ Եգիպտոսի  
բարձրապատիւ փոխարքային ստորֆ մեծապատիւ  
Երամեան Գէորգ ամիրային ընկերակցութեամբը՝  
նոյն ամսոյն 30 ին Պատրիարքարան եկան սրբազն  
Պատրիարքին հետ տեսութեան. Արքազանն ալ  
այս երկու մեծապատիւ անձինքը վայելուչ պատ-  
ռով և յարդանօք ընդունեց . և բաւական ժամա-  
նակ իրարու հետ սիրալիր տեսութիւն ընելէն ետ-  
քը՝ մեկնեցան իրարմէ :

— Վմենապատիւ սրբազնն Պատրիարքը՝ Տիւղեան մեծ ապատիւ Կարապետ չէլէպիին վեհափառ և բարեգութ ինքնակալէն նորոգ ընդունած Պէյութեան վեհաստիճանը և պատիւը շնորհաւորելու համար իրեն երկու հոգեւոր զաւակունքը՝ առժամանակեայ փոխանորդ շնորհափայլ Պէօրդ վարդապետը և շնորհափայլ Պրեկոր վարդապետը Խուրուչչմէ յիշեալ մեծ ապատիւ պէջին բնակարանը խրկեց։ Վէյը ասոնք երկուքն ալ արժամանաւոր պատուով և յարդանօք ընդունեց։ որ բաւական ժամանակ է ենաւուն եալու մենական։

ժամանակ հոս կերպություն եռքը մեզնեցան։  
— Առուրբ Երուսաղեմին եկած գիրերէն իմացանք որ սուրբ Երուսաղեմի միաբան ծերունի թօփադցի Տ. Կարապետ սրբազն Աբեղիսկոպուլը՝ 1849 գեկտեմբեր 16 ին առ աստուած փոխեր է։

— Հիւանդանոցի այս տարրուան հոգաբարձու ընտրուած յարգի անձինքը ամենայն հոգւալ և բոլոր սրտիւ իրենց յանձնուած գործը աղջկի կերպով կատարելու համար միշտ աննախանձաբար իրարու հետ խորհրդակցելով՝ իրենց խոհական տընտեսութեամբը եկամուտը այնպէս կարգի մը դրին, որ հիւանդանոցին մէջ դպրատուն մըն ալ բանալու և վարժապետ դնելու բաւական եղան . և իրօք ալ այս ամենահարկաւոր և օգտակար բանը ՚ի գործ դնելու խորհուրդը մէջը ընին հաստատեցին և արդիւնացուցին : | Հետ հիմայ յիշեալ հիւանդանոցին մէջ դպրատուն մըն ալ ունիմք . որ իբրեւ անառակ զսարուելու համար հիւանդանոց խրկուած տղայքը հոն պարզ կարդալ, գրել, պարզ թուաբանութիւն և քերականութեան սկզբունքը ալ կը սորմին . և թէ որ ասոր արդիւնքը աեսնը վի, և աւելի բաւականութիւն ալ տացուի նէշը զուագիտութիւն և ուրիշ պիտանի ուսմունքներ ար պիտի մանեն :

Այս ինչ սրտաշարժ բան կ'ըլլայ . երբ անհա-  
ռակութեանցը համար իրեն տունը և իրեն թա-  
ղը չի կրցող պարագանով տղան այս տեղս մըսնե-  
լչն ժամանակ մը եաբը դուրս ելուծ առենը չէ թէ-  
դրսէն միայն աղջէ կնալու կերպարանք մը ստացած ,  
այլ բոլորովին աղջէ կցած ելլէ , և որպէս թէ ուրիշ  
մարդ մը եղած տեսնուի : Ճշմարտապէս ազգօ-  
գութ բան մը չէ մի այս գորպատունն . հոս կար-  
գալ գրել սորվող աղայքը՝ թէ որ այս գորպատու-  
նըս ըլլար նէ ո՞ր տեղ կրնային սորվիլ . ո՞ր գըլլարա-  
տան կարդն ու կանոնը բաւական կ'ըլլար ասոնք  
զազելու : Եւ թէ որ հիւանդանոցին մէջ ասանք  
գորպատուն մը ըլլար նէ՝ այս խեղձերուն կըր-  
թութիւնը սղակասաւոր սիփիսի մնար : Կը յու-  
սամք , և ամէն բարեւէր ազգակիցներնիս ալ կը-  
յորդորեմք , որ ասսնկ օգտակար տեղւց մը հա-  
մար տուրքերնին չի խնայեն . որովհետեւ ազգին  
տուրքավճ է որ ազգը այսպիսի աղջէկ բաները կը-  
մանեմ :

U.S. GOVERNMENT PRINTING OFFICE

Հգիպոտական կառավարութեան աղոտաքին  
գործոց և վաճառականութեան տեսուչ մեծապա-  
տիւ Յարութիւն ուկը իւր կառավարութե հար-

ԵՐԱԳՐԻՑ

卷之二

### ‘Omētē—dēmē—

$\mathcal{L}_{\text{avg}} = \dots = \mathcal{L}_{\text{avg}} =$

#### REFERENCES

ԵՐԱՎՈՐԻՆԻ ՑՈՎՆԱԿՆՈՒԹ ՄԴՏԸՆՏԱԲՈՒՅ

ԵՐԵՎԱՆԻ ԿԱՐԱ